

Ա. ԳՐԱԿԱՆ

ՅԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Ալտակմիսի (Diana) մեհեանը, Եփեսոսի մէջ, աշխարհի եօթ հրաշալիքներէն մին կը նկատուէր, կառուցուած կարմիր ձոյլ մարմարէ, զարդարուած վաթսուն ոսք բարձր կրկնաշարք յոնիսական սիններով: ՄԵՀԵԱՆԻՆ շինութիւնը տեւած էր երկու հարիւր տարի: Ամբողջ Ասիոյ հարստութիւնը հան կը հոսէր, ուզաներու, ձիերու կոնակով, և մրջիւնի կտուցով, ինչպէս սովորութիւն էր ըսել, ընելու համար զայն կայսրութեան հոգեւոր կեղրոնք: Թագաւորներ, իշխաններ, ազնուականներ եւ վաճառականներ, սերունդէ սերունդ, հոն կը զրկէին իրենց նուէրները: Արշաւ մը հոգեկան մարզին վրայ զէպի զգացական և զգայաբանական փարթամութիւն եւ արուեստ, զէպի փառք եւ զեղեցկութիւն: Անսնք տաճարին ծոցը կը թափէին ձոյլ ոսկին, բազուկի մեծութեամբ, կաղապարելու լրան գիցուհիներ, քանդակներ, օձեր և պրտուղներ: Թանկազին քարեր, ամէն զոյնէ և լոյսէ, որոնք տառուածներուն և զիցուհիներուն մարմինը ծածկող պատմուածանները կ'ընդելուզէին, խառուափէլ, պսողուն, մաւթէն անահ, լոյսին տակ հեղուկ փառող և անջինջ: Խորաններու, զապիթներու և կողակիներու զարդարանքը, որոնց արծմթը դիւրին չի խարզիր, տաճարի թեւերէն հոսող լոյսին հետ կը պլազար, խունկի ծուէններու հեւքին մէջէն: Վարագոյններ, ամբողջ ոսկի, իրենց բոցէ հեղուկը կը սփուէին որմերու ծփանքին ու մարմարին, պատրանքը տալով երկնայացումին:

Տաճարին ներքին սրահը, բնակարանը Արտեմիսի, զարդարուած էր խումբ մը երկրպագու ամազոններու արձաններէ, զործը յոյն մէծ արտեստագէտներու, Ակոպոսի, Փոլիքէտի, և անմահն Փիտիասի, զեղեցկութեան և չնորհի խորունկ հառաջարարական:

Թումներով: Տեսնանք կը ծորէր զեղակառոյց արձաններէն, արիւն՝ կարմիր մարմարի երակներէն եւ կաթ՝ անոնց ստինքներէն: Տաճարին խորը կը կմնար զիցուհիին արձանը, կրկնակ անդրիներու օզակի մը մէջ: Խրաքանչիւր սիւնը կտոր մը յասպիս էր: Ասուածուէհին մարմինը խանձարուրուած էր պարկական մետաքսեայ քօղով մը, ծաղիկի թերթի պէս բարակ և ալեկոծ, որուն վրայէն գմբուխտն ու մարդարիտը բուռ բուռ կը թօթուէին իրենց ներքին կրակը, արքայութեան թեւաւոր շառայլը ցուցաբերելով մեղաւորներու աշքին: Հսկայ զմբէթ մը իրեւ ամպհովանի կը խորանար արձանի զրդիսուն վերեւ, կապոյտ ծիփանքներով: Դիցուհին արձանին զիմաց, պատուանդանի մը վրայ, կը բարձրանար ՄԵՃՆ Աղեքսանզրի անդրին, իր երիտասարդութիւնն ու փառքը կոթողելով այցելուներու հիացիկ աշքերուն: Չորս զեղակառոյց վանդակապատ զստիկոններ կը բացուէին արտաքին պատերէն զուրս որոնց կայքերէն ներքինի քութմերը կը հնչեցնէին արծաթեայ փողերը, հաւաքուող խոյտարդէտ բազմութեան յայտաբարելու թէ տառուածուէին մարմինը ծածկող քողը կը վերնար և Արտեմիսի այժմ տեսաննելի էր զինք պաշտոններուն: Ասպա կը բացուէին նոճեայ զուռները տաճարին և բազմութիւնը, կայյորութեան բոլոր կողմերէն հոն հաւաքուած, ներս կը խուժէր: Հիւանդներ, անզամայոյցներ, կոյրեր, բարձութեան հետ ծունկի, չունչերնին բռնած և երկիւղած, կը սպասէին քողի վերնալուն: Իր սկ պատուանդանին վրայ կը կենար Եփեսոսի Արտեմիսիր, զոր բատ աւտոնդութեան Ասպոզն երկնքին երկիր զրկած էր: Արձաննը անհեթեթ և տպեղ էր, եփենոսէ և զարդարայոէ շնուռած: Ածուխի պէս սեւ եւ սողունի նման վանողա-

զական ինչ մը ունէր, միտիկ եւ սարա-
փաղու : Երբ բացուէր քողը, ամէնքը միա-
քարան կ'ազազակէին . «Մէծ է Արտեմիս Ե-
փեսոսի» : Բոլոր աշխերը կը դոցուէին , չըթ-
ները կը սղմուէին , ճակատները կը խռնար-
հէին եւ երկիւղած յափշտակութիւն մը կը
լցնէր սիրտերը : Անէէ յետոյ տաճարին քա-
հանաները , աստղաբաշխները և մողերը չար-
քով դուրս կ'ելլէին , ժողովուրդին ծախելու-
արձանիկներ , պատկերներ , Հմայիկներ և
զանազան սրբագրն նկատուած տուարկաներ
Բախոսագուշակներ կը մօտենային զուշակե-
յու մարդոց ապագան :

Երբ տաճարին արարովութիւնները վեր
ջանային, ու վատասորները կը ցրուէին մեւ
ևանին չուրջը տարածուող բնդարձակ պար
տէններու և մարդերու մէջ, Հանդէլու և
զուարձանալու: Աւրախութիւնն ու կերու-
խումը կը շարունակուէր մինչեւ ուշ զիշեր
հոգացաւոր լապաւերներու յոյժին տակ:

Արաբողութեան մը պահուն, երբ բազ
մաթիւ ուխտաւորներ լցուցած էին նորէ
Արակեմիսի մհեռանք, տաճարէն գուրս, մէ
անկիւնը, կը կենար Պօղսոր, Հաւատացեալ
ներու խումբէ մը չըջաղատուած: Ան հոգե
կան գարարումով կը խօսէր հեթանոս բարքե
րէն, պղծութենէն եւ անոնց մօտալուս կոր
ծանումէն, արդէն խակ ճամբայ ինկած զէպի
Հողին արդանդները: «Ի՞նչ է արժէքը ոյժին
փառքին եւ ահաւոր այն ախորժակներուն ո
րոնց վրայ կը կոթնին անոնք: Ի՞նչ է կշխու
կաթիւ մը վայելքին, որով վայրէկան մը
կ'իւզոտի մեր մարմինը, յաջորդին աքցան
ուելու Համար անոր սրաֆներէն: Աւրիշներու
գրկանքով փոր կապողները, իրենց միսի
վաճառումով արիւն ու արցունք վազցնողնե
րը, նոյնքան յիմար մարդոց փոքրութիւննե
րը, Հպարտութիւնն ու անզթութիւնը, ար
դարութեան նժարին մէջ իրենց ծանրու
թեամբ պիտի կըուուին: Կը խարեն հեշտան
քով, կ'սոտքնանան Հաճոյքի Համար, եւ վա
յելք ու զեղեցկութիւնն կ'որոնեն իրենց անձը
խորտակող ամէն նուևաստ արարքի մէջ: Ան
ցաւոր է աշխարհի վրայ ամէն բան, բաց
երինային փառքէն, զոր մէնք Հայելիի մէջէ
այժմ միայն կրնանք տեսնելոյ:

Նորահաւատները առաքեալին բերած էին
իրենց հեթանոս նախնիքներէն մասղած

դապահագիտութեան վերաբերեալ դիրքեր, երազահաններ, մոռական զբուածքներ, հերոսներու նշխարներ, նուիբրական արձաններ ու պատկերներ : Պօղոս Հրամայեց որ մԵծ խարոյի մը պատրաստեն և անոր մԵջ նկատեն պղծութեան այդ խեչերանքները : Երբ բացերը կը լափլիքէին իրենց կերը, անզութ ողջակէզի մը նման, առաքեալլը կեցած ազակունութիւն բուրող սնահաւատութեան այդ վաւերագիրներուն զիմաց, կը մտածէր թէ բացերը չին աստուածներու մահն էր որ կ'երգիին, Երազալի Երկնքին ներքեւ :

Քրիստոնեակերու այս արարքը չէր խուսափած հեթանոսներու աշբէն։ Դիմիտրիսս արծաթազործը որ Արտեմիս դիցուհին և մշհեանին համար վաճառքի նուիրական անօթներ կը պատրաստէր, իր շուրջ հաւաքեց քաղաքին արհեստաւորները, ըսելու համար թէ խարերայ, փոքրամարմին հրեայ մը, Պօղոսս անունով, հոս եկած է եւ կը ջանայ հեռացնել ժողովուրդը աստուածուհիի պաշտամունքն։ Բոլորս ալ կ'ապրինք չնորհի մեր արհեստին, երբեւ զործաւորները դիցուհին։ սակայն այս վարպետորդին կը յայտարքէ թէ մարդոց ձեռքով շինուածները աստուածներ չեն և չունին սեւէ ոյժ և աղղեցութիւն։ Բոլոր զինք լսողները, որոնց ապրււան ու շահը դիցուհիով պայմանաւորուած էր, կատած ու փրփրերախ կ'ազազակին։ «Մեծ է Արտեմիս կ'ափեսոսի, հրաշալիքը ամբողջ աշխարհի։ ինչպէս կրնայ ծաղրուել փոքրամարմին և հայ հոյից հրեայէ մը։ Ո՞ւր է ինքը այժմ», կը հարցնէին բոլոր Դիմիտրիսս, որոնց թիւը Երթարով կ'ըստաւրանար։ Յետոյ բոլորը զէպի թատրոնի չինքը ուզուեցան կատազի պաղակներով, թէ Հրեաներ դէմ դիցուհիի պաշտամունքն, թէ անոնք են որ բերել տուած են Պօղոսս անունով աճապարարը, թշնամի աստուածներու, կրակ կը նետին Արտեմիսի արձանները, նուիրական պատկերներն ու որոսդանաւարկանները։ Եփեսոսը մտանդի մէջ է, կ'ազազակին միարեան։ Պէտք է զաղաններու ուղիւնք նետուին բոլոր անոնք՝ որոնք կ'անարդին աստուածները։

Ամփիթատրոնի Հրապարակին մէջ ամբոխ երես մասերու բաժնուեցաւ. մէկ մարդ չոն մնաց իր սպառքի ապահովելոր լուցնե-

լու բազմութեան, իսկ միւս մասը դիմեց գէտի հրէական թաղամասը : Այս միջոցին Պրբակիվայի բնակարանին մէջ կը գտնուէին նուաքեալը և Մակեդոնիայէն եկած երկու ուրիշ այցելուներ, Գայոս և Արիստարքոս : Կատաղի ամբոխը ներս խռովելով յափշտակեց Պօղոսն ու բնկերները, և իր պղտոր հոսանքին մէջ առած տարաւ, գաղաններու առջեւ նետելու համար գանձնիք : Այս աշխատը ժամուն, Առաքեալի շուրջը եղողներէն միայն Պրբակիվայն էր որ չէր կորսնցուցած ինքնինըր : Անիկա անմիջապէս զգաց աղէար և էղ մաղրի մը պէս նետուեցաւ ամբոխին մէջ, տապարելով իրեն արգելք եղողները, և իր չգուռ բազուկներուն մէջ առած Առաքեալը, գուրս հանեց ամբոխին, որ անմիջապէս չէր անդրագարձած եղածինծ Պրբակիվայն իր թանկագին բեռը առաջնորդեց ամուսնուն մրթերանցը, շատ քիչերու ծանօթ, ուր կը պահուէին այծի մաղեր և մորթեր :

Պօղոս յանկարծանաս այս իրադարձութիւններէն հաղիւ ուշի եկած, ուղեց զիտնալ իր զոյդ բարեկամներու, Գայոսի և Արիստարքոսի մասին : Երբ իմացաւ թէ ամբոխ զիրենք իր հետը առած գաղաններու առջեւ նետելու տարած էր, շուրջը իր թաքսուցին մէջ մնալ և որոշեց երթալ և կեամքի զինով պաշտպան կենալ իր աշակերտներուն : Երբ կը պատրաստուէր մէկնելու, իր նայուած քը հանգիպեցաւ Պրբակիվայի աչքերուն և հան տեսաւ ոչ թէ աշակերտուէիր հնագանդութիւնը, այլ անխախտ կեցուածքը մօր մը, որ վճռեր էր ամէն զինով պատելու իր վտանգուած գուակիր : Պրբակիվայի աչքերուն մէջ կը թթվաք անասելի քաղցրութիւն մը, այն հողեկան հոսանուար որ հօր մը պարագային պողպատաճով բարութիւն է, իսկ մօր մէջ զոհարերող մաքրութիւն : Ո՞վ էր արս իինք, կը մտածէր Պօղոս, որ արգելք կը հանգիպանար իրեն կատարելու նուիրական իր պարտականութիւնը : Լուս և անշարժ անոնք իրարու կը նայէին, մէկուն մէջ զլուխ կը վերցնէր իր ճակատազրին և աստուածային պարտականութեան զդացումը, իսկ միւսին մէջ մայրական բնազգը, ամէն կերպով պաշտպանելու իր զաւակը եղող այս թանկագին էակը, ո՞չ միւսին մարդուց՝ այս զաւակը ամուսնութիւնը :

կը կարդար անոր նայուածքին խորը զինք արդիլող անսակլիտալի վձիուը : Աղէտը վայլակի էր վերածուեր այդ կնոջ մէջ, բխելով տեւողութեան ծոցէն : Մայրեր աշխարհներ հնուուէն կ'զգան յօրինուող մահերու:

Կատաղի ամբոխը Գայոսն ու Արիստարքոսը իր հեղեղին մէջ առած ամփիթատրոն կը տանէր, զաղաններու առջեւ նետելու համար : Լուրը հասած էր արդէն քաղաքասկետին, որ տանց ժամանակ կորոնցնելու թատրոնի շնորի եկած էր, առջեւը առնելու արիւնահեղութեան : Ամբոխը թուի կոհակներ կազմած կ'ալեկոծէր եւ կը հոսէր զէպի թատրոնը, որուն բնդարձակ էր կը կորու պարիսպին վրայ շարուեր էին անհամար արձաններ : Երբ քաղաքավետը երեւցաւ, բազմութիւնը պահ մը կեցաւ կոտորածութեան իր թափին մէջ, յետոյ բոլոր բերաններէ պոռթկաց ծանօթ բացականչութիւնը թէ «Մեծ է Արտեմիս Եփեսոսի» : Բոլորին դէմքերը կարմրած էին ծիրանադոյն վարագոյրի ցոլացումէն, որ բեմը իր ծածկէր իր վէտմէտումներով : Հոսով մէկացի պաշտօնեան ամբոխի հեղեղին դէմսիւնի մը պէս կեցած, բուր բայց վճռական, մերցուց իր ձեռքը և ըստաւ : «Եփեսացիք, ո՞վ չի դիտեր մէծութիւնը ձեր քաղաքին և Արտեմիսի աստուածուէիին, որոնք պացացյցներու պէտք չունին : իսկ զալով այս խեղճ մարդոց, ցուցնելով Գայոսն ու Արիստարքոսը, ո՞չ ձեր տաճարը կողովանցին, ոչ ալ նախատած են աստուածուէիին : Եթէ արծաթազործ Դիմիորիսոր և իր արհեստակիցները ունեէ բուելիք ունին անոնց դէմ, թող խնդիրը գտարան տանին, հոն տնօրիննելու հարցը արդարութեամբ և իրաւունքով : Հնտեւարար իր հրամայեմ որ բոլորդ ալ ձեր տունները երթաք և ինծի յանձնէք այս մարդերը : Հոսով մէկացի քաղաքավետին ազդու կոչը իր բարերար աղդեցութիւնը ունեցաւ և Գայոսն ու իր ընկերը՝ պատուեցան ամբոխի կատաղութեան զոհ երթալէն :

Այս դէպքէն յետոյ Պօղոս պատրաստուեցաւ մեկնելու, զգալով որ իրեն համար այլեւ գժուար պիտի ըլլար Եփեսոս մնալլ : Սակայն իր մեկումը աննպատակ չէր : Զօրավարի մը նման, որ իր առջեւ ունի բարդ ու երկար ճակատամարտ մը և կ'ուզէ կանխու դէպքերն ու աննպատակ պարագաները, ան-

կը նոյնիք ապագային և կը ծրագրէր յաղթա-
նակը Մեսիային :

Հոռմի մէջ կը առիս կայսրը ոչ եւս էր :
իրեն յաջորդած էր իր որդեգիրը ներսն, որ
մօրը հետ կը վարէր կայսրութիւնը : Հրեա-
ները կառավարութեան այս փոփոխութենէն
յետոյ սկսան նորէն Հոռմ վերապանալ :
Մայրաքաղաք վերադարձան նոյնպէս զէպի
դաւառներ եւ անյայտ տեղեր խոյս տառողնե-
րը, որոնց մէջ կային հրեայ քրիստոնեաներ :
Պօղոսի աշքերը Հոռմին ուղղուած էին, չոն
պէտք էր ըլլար յաջորդ վայրը իր յաղթանա-
կին : Առաքեալին առաջին գործը եղաւ հա-
մոզելու Ազուիլան եւ Պրիսկիզան որ մայրա-
քաղաք վերապանան եւ զետին պատրաս-
տէն իրեն : Եփեսոս այժմ պէտք չունէր իրեն,
Համայնքը կազմակերպուած էր եւ զլիսաւոր-
ուած առաջներու ժողովոյ մը, առանց իր
ներկայութեան կարէլի էր տանիի դործը :
Միտք չունէր անմիջապէս Հոռմ Երթալու,
կ'ուզէր նորէն Երուսաղէմ Հանդիպիլ, տե-
սակցելու Սուրբ Քաղաքի «ընտրեալներ»ու
հետ, վերջնականօրէն կարդադրելու արտա-
ւահմանի քրիստոնեայ Համայնքներու բա-
ժանման խոնդիրը : Գիտէր թէ ինչ կ'սպասէր
իրեն Երուսաղէմի մէջ, ծանօթ էր իր քարո-
զութեան նկատմամբ եկած աննպաստ տեղե-
կագիրներուն, որոնք կը հարուածէին եւ կը
կազմակուծէին իր Համատառած Համայնքնե-
րը : Գիտէր նոյնպէս թէ կրնար զատապար-
առուիլ եւ վտանգուիլ, բայց իրեն Համար այս
համբորգութիւնը անխուսափելի կը մնար :
Իր փափաքն էր որ վերջ զտնէին Երուսաղէ-
մի առաջնորդներուն եւ իր միջեւ եղած թըշ-
նամութիւնն ու անհակացողութիւնը : Երու-
սաղէմականները թէեւ զինքը կը նկատէին
իրեւ օրինագանց մը Մովսիսական Օրէնքին,
սակայն Պօղոսը ճշմարիտ զաւակն էր իր ժո-
ղովուրդին, հպարտ անոր ծագումով եւ զի-
տակից անոր ճակատագրին : Խնդիրնը չէր
նկատեր իրեւ ապստամբ մը հին աւանդու-
թեան, այլ յանկուցիչ մը մարդարէական տե-
սիլներու : Հեթանոս Հաւատացեալները այս
մտածումին իրազործման պատղամաւորնե-
րն էին, որոնք սակայն Սիոն լեռան կը նա-
յին, ընդունելով զայն իրեւ իրենց Հողեւոր
մայրն ու բնակարանը :

Պօղոս տակաւին ճամբայ չելած, կորն-

թացիներուն զրեց իր երկրորդ թուղթը,
մարդարէներու ոնով, բոցէ բառերով կշամ-
րելով, ինչպէս նաև միտթարելով զիրենք ա-
պագայի յոյսով : Սրտմտութիւն, քաղցրու-
թիւն փոխն ի փոխ կը ծորէին իր բառերէն :
Իր թուղթերը Հայելիներ էին իր Հոգիին եւ
կը ցոլացնէին իր զգացումները անոնց նկատ-
մամբ՝ զորս շահած էր Մեսիայի համար :

«Դուք էք մեր թուղթը, մեր սիրտին մէջ
դրուած ոչ թէ մելանով, այլ Աստուծոյ կհն-
դանի շունչով : Կը տառապինք բայց չենք նր-
ապիր, կը Հայածութինք բայց չենք նահան-
ջեր, ամէն վայրեկեան Յիսուսի մահը մեր մէջ
ունինք, որպէսզի ան մեղմով յայտնուեի աշ-
խարհնեցին» :

— Զեր Հաւատագը մարդկային իմաստու-
թեամբ պէտք չէ ըլլար, այլ Աստուծոյ զօրու-
թեամբ : Հոգեւոր զօրութիւնը Հիմնական
սույնմանն է Քրիստոսի հետ մեր ունեցած
միութեան : Անոր ազրիւրը զուրս է մեղմէ,
ան աստուածային ոյժ մըն է որ կը զտնուի
Քրիստոսի մէջ : Այս ուժին ստացումը չի նր-
մանիր բոցէն բոցի փոխանցման, այլ Մես-
իայի հետ տեսական միութեան : Մեր մէջ քր-
իսուցող բան մը չէ այդ ոյժը, ոչ ալ Աստուծ-
մէ ածանցուած, այլ Հոսանք մը կեղունա-
կան ակէն անզագար վազող : Կարէլի է Հա-
ւատալ Քրիստոսի եւ տակաւին անհազորդ
մնալ այդ ոյժէն : Մէծապոյն արգելքը Աս-
տուծոյ զօրութեան մէր մէջ Հասնելուն ան-
հաւատառութիւնն է : Մէնք կը սահմանափա-
կենք աստուածայինը մեր թերահաւատու-
թեամբ :

Դատապարտութիւն չկայ անոնց Համար,
որոնք ի Յիսուս Քրիստոսի են, որոնք կ'ապ-
րին ոչ թէ ըստ մարմնոյ, այլ ըստ Հոգուոյ եւ
Հոգիին օրէնքիք ապատած է զիս մեղքի և մահ-
ուածն օրէնքին, չնորհիւ իմ մէջս եզրդ Հոգիի
զօրութեան : Ներքնապէս Համամիտ եմ Աս-
տուծոյ օրէնքիք կատարելու, բայց մեղքը
կ'արգիլէ զիս : Միտքով Աստուծոյ օրէնքին
կը ծառայեմ, իսկ մարմնով աշխարհի օրէն-
քին : Թշուառ մարդ մըն եմ, ո՞վ կրնայ ա-
պատել զիս մահառիթ այս մարմնէս, բայց
միայն Յիսուս Քրիստոս» :

— Ուր Տիրոջ Հոգին կայ, Հոն աղաստու-
թիւն կայ : Աղաստութիւնը Հիմնական ոկրո-
րունքն ու յատկանիչն է քրիստոնէական

կեսնքին : «Քրիստոնեան կրնայ առզորուած ըլլալ երկնային բղձանեքով, սակայն առակաւին դուրի ըլլալ ապատութենէ : Հոգեկան պայքարը դոր կը մղէ հաւատացեալը իր ըստորին հակումներուն դէմ, կրնայ յայտարար նշանը ըլլալ կենունեակութենան, սակայն իրականին մէջ կը մատնանչէ զերութեան միջակ մը, վասնդի արարոր ընաւ չի մաքատիր իր ապատութեանը համար զոր ունի արգէն» :

Մարդը մեղքով ոչնչացուցած է կեանքի ներքին սկզբունքը, որ անոր ճշմարիս ընակավայրն էր : Կակը էսպէս ապատ կրնայ նկատուիլ, երբ ապրի եւ զործէ իր ներքին պահանեներուն հետ համերաշխարար, իրեն յարմար միջավայրին մէջ, ինչպէս թոշունը ազատ է օդին մէջ եւ ծուկը ջուրին : Միջավայրը չէ անշուշտ որ կ'ստեղծէ կեանքը, բայց կը հայթայթէ անհրաժեշտը անոր բարդաւուածին համար» :

Միուրը պէտք է իրեն պատշաճ միջավայրը ունենայ, ինքինք ազատ կարենալ ըդդարու համար, այդ միջավայրը ճշմարտութիւնն է, ինչպէս խզմատանքին միջնորդուը սրբութիւնն է : Մինչեւ որ մեր սիրտերը չըլուացուին ի տաճէ շարեաց, չենք կրնար խազադեցնել մեր միաբը, որ իր ազատութիւնը կը զտնէ աստուածային այդ անդորրութեանը մէջ : Մեր կամքը ազատ չէ, մինչեւ որ չըլուուակուի կիրքերու բռնակարութիւնը մեր մէջ, այլապէս ան զերին է վախի եւ ցանկութիւններու : Կամքը ազատադրելու համար պէտք է բերել դայն աստուածային սիրոյ միջնորդուն մէջ, որուն միջնորդն է Ս. Հոգին, միզի Հազորդ ընելու աստուածային կեանքին : Աստուածային սիրոյ այս միհամայրին մէջ է որ կամքը կը զտնէ իր ազատութիւնը : Ճշմարտութիւն, խազազութիւն եւ ոչը, նուազ իրականութիւններ չեն, քան միաբը, խզմատանքը եւ կամքը : Մեր էութեան իրաքանչիւր մար իր ճշմարիս միջուայրին մէջ բերելով է որ Հոգին իր ազատագրման զործը ի պյուի կը հանէ» :

Մասնաւոր պատրամաւորութիւն մը՝ բաղկացած Ստեփանոսէն, Փորթինոսէն եւ իր սիրելի սրբի Տիառոսէն, Կորնթոս տարաւ այս դիրը : Պօղոս գրեց նոյնպէս Ապողոսին որ Կորնթոս երթոր եւ յծուէր զործի : Յե-

այս հրաժեշտ առու Եփեսոսի դադութէն եւ մեկնեցաւ Մակեդոնիա : Երկար չմնաց սակայն Հոս, շուտով մեկնեցաւ Փիլիպէ : Տեղոյն համայնքը հաւատարիմ մնացած էր Պօղոսին, չնորհիւ բժիշկ Ղուկասի ջանքերուն, եւ այս պարագան մեծապոյն միտիթարութիւնը եղաւ Առաքեալին : Իր ուրախութիւնը զադաթնակէտին հասաւ, երբ Կորնթոսէն իրեն եկաւ Տիմոթէոսը, սրասապնդիչ յուրերուի :

«Հայր իմ» կ'ըսէր այս վերջինը, «Կորնթացիներ կարդացին նամակդ շարաթ օրը, Ս. Գրքերու ընթերցումէն վերջ : Ամէն անդամ երբ հաւաքոյթներ ունեցան, անվերջ կարդացուեցաւ զիրդ, կարծես ան մաս կազմած ըլլար Ս. Գրքի ընթերցումներուն : Շատեր սրոնք առաջին անդամ կը լոէին, կուլային եւ կ'ապաշխարէին, ուրիշներ յուղումով եւ սարասփով կը լոէին զայն : Անոնք դիս քեզի զրկեցին խնդրելու որ միջնորդ ըլլամ, ամոքելու ձեր զիշտն ու գայրոյթը իրենց նկատմամբ : Կան նաև ուրիշներ, — հոս Տիմոթէոսը ցածցուց իր ձայնը — սրոնք սրոննեղած կը թուին ըլլալ զրութենէղ, յայտարարելով թէ դուն չունիս արտօնութիւն Երուսաղէմի ուուրերէն եւ հետեւարար ըսածներդ նշանութենէ զարդ են : Թէ զուն կը պարձենա ըսածներուդ համար, անտեսելով ուրիշներու աշխատանքը : Թէ զուն երկուքի բաժնած ես քրիստոնեայ զազութներն ու ժողովուրդը : Ես տեղդ ըլլամ, անմիջապէս Կորնթոս կը մեկնիմ, որովհետեւ միուրին քուներիայութիւնդ կրնայ ես բերել խաղաղութիւնը համայնքին» :

Պօղոս հազիւ Կորնթոս հասած, ամրոց Համայնքը ողջունեց զինքը սիրով եւ ուրախութեամբ : Իր խստութիւնները նկատուեցան նշան նուիրումի եւ սիրոյ : Բոլորը կ'ըրդացին թէ իրմէ միայն քաղցը յիշասակներ ունէին : Անոնք նոյնիսկ, որոնք Երուսաղէմէն եկած Հրահանզներու համաձայն մերժեր էին իր Հեղինակութիւնը, այժմ համակրանքով կը բաժնէին Կորնթացիներու բերկրանքն ու խանդագագառութիւնը : Բոլորը կ'ակնածէին իրմէ, տիբաստուած այն մադնիսական ուժէն որ կը բխէր իր անձէն : Առաքեալի զիտէր թէ որոնց քաղցրութեամբ պէտք էր մօտենալ և որոնց հետ խստութեամբ վարուիլ : Հրեաներուն կը պատասխանէր թէ ինքը աւե-

լի Հրեայ էր, Մովսիսական Օրէնքը կարելի խստութեամբ պահելուն համար, իսկ Հեթանոսներուն, որոնք շահուած էին Երուսաղէմէն և կող քարոզիչներու կողմէն, կ'ըսէր աղասօրէն թէ իրենք ի գոր իրենց յրայ առած էին ծանր բեռ Հրէական օրէնքին:

Կորնթոսի իր բնակութեան ցըտանին, Ազուիրայի և Պրիսկիզոյայի բացակայութեան պատճառու, Պօղոս կը մնար բարեկամ Գայոսի տունը: Ասկէ դրեց իր թուղթը Հոովմէկացիներուն, տակաւին Երուսաղէմ շմեկնած: Թուղթին մէջ խստօրէն կը ձադիկը Յոյներու ամբարտաւանութիւնը, որոնք ինքնինքնին իմաստաւած կը կարծէին, փոխելով սակայն աստաւածային ձմբարտութիւնը սուս իրերու հետ, պաշտելով արարածը փոխանքնին: Միւս կողմէ Հրեաները որոնք Օրէնքը ունէին, բայց չէին պահէր զայն, այլ յասեսուծ Հեթանոսներէն աւելի չէին: «Միակ փրկութիւնը Մեսիային հաւատալու մէջն է. Ան մարմնացումն է արդարութեան և ճրշմարտութեան: Անոնք որ Տիրոջ Հոգիով կ'առաջնորդուին, որդիներ են Աստուծոյ, կոչելով զինքը Արքա Հայր: Օրէնքը իր վաւերականութիւնը կորսնցուցած է ոչ միայն Հեթանոսներուն, այլ նաև Հրեաներուն համար, որովհետեւ իր տիրապետութիւնը մարդկային կեանքով միայն կը պայմանաւորե, նման կնոջ որ իր ամուսնոյն կապուած է միայն անոր կենդանութեանը: Հետեւարար զուք մեռած էք Օրէնքի համար և կ'ապրիք Քրիստոսով, որուն մեսեկներէն յարութիւն առած մարմնին մասերն ենք բոլորս: Մարդկութիւնը կրնայ աղասուուիլ միայն Մեսիայի կողէն հոսած արինքնին չնորհիւ, աղասուելով Օրէնքի լուծէն և զալու չնորհաց հաւատքին մէջ»:

Միւս կողմէ իր ժողովուրդին փրկութեան մտածումը միշտ ներկայ է իր մէջ, անոնց յամառ կեցուածքը, աւանդութեան և օրէնքին կապուած, կը ասաւագեցնէ զինքը, վերածելով իր Հոգին պատերազմի զաշտի, ուր իրար ընդդէմ դրացումներ զերար կը խաչածեւն ողբերգական հորիսյութով: Կը հաւատայ սակայն թէ Մեսիայի սիրոյն անհուն ծովին կաթիլ մըն աւ իր ժողովուրդին վերապահուած է, որ ասաւագած է զարեւութեան մտած Մեսիայի զալու շնորհներով օժառաւած էին: Անոնց

Հոովմէկացուց թուղթին մէջ ան կը բերէ իր ամբողջ ուշը ինչպէս նաև օրամտութիւնը իր աղպակիցներու նկատմամբ: Մէկ կողմէն կը վերաւորէ զիրենք եւ միւս կողմէն կը համբուրէ մէրքը, որմէ արիւն կը վագէ: Կ'անդոսնէ Խորայէլը, իրբեւ խորտակուած անօթ մը՝ նետուած Հեթանոսներու ոտքերուն տակ, միւս կողմէ կը բարձրացնէ զայն իրբեւ թանկագին բաժակ մը որ միայն կրրնայ պարանակելու սրբազնութեան թէ «Ախոնէն պիտի զայ Փրկիչը աղասազրելու Յակովի»:

Այժմ Պօղոսը պատրաստ էր Երուսաղէմի համբարզութեան համար: Պատղամաւորութիւնը որ իրեն պիտի բնկերանար կը բաղկանար Սոսիսպատրոս Քերիացիէն, Արքասարքոս և Սիկունդոս Թէսաղպանիկեցիներէն, Գայոս Գերրացիէն և Տիմոթէոսէն, իսկ Եփեյոս Գերրացիէն և Տիմոթիոսէն, իսկ Եփեսոսէն Տիւքիկոս և Տրոփիմոս: Ասոսէն նաւեցին Միտելինէ, Քիայ, Սոմոս և Եփեսոս: Պօղոս միտք չունէր Եփեսոս մնալու, որովհետեւ կ'ուզէր Պէնաէկոստէն Երուսաղէմ րլլալ: Միլիամայէն յուր զրկեց Եփեսոսի զիտաւորներուն որ իրեն հանդիպին, մրնան բարով բակու իրեն:

Ցուցիչ եղան իր վերջին խօսքերը Եփեսոսցիներուն: «Ահաւասիկ ես կապեալ Հոգովով Երթան Երուսաղէմ, և որ ինչ անդ ընդ իսացանելոց իցէ չգիտեմ»: Իմ մասիս չեմ մըտածեր, այլ միայն Յիսուսի արիւնով զընտած ոչխարներուս, կը վախնամ որ ինձմէ մերջ յափշտակիչ զայլիկ զան և դաստանի գանհնք հօմէն»: Եփեսոսցիներ արտասուտիան իր վիզը ինկան և համբուրցին զինքը, բոլորը այն նախազգացումը ունէին թէ այլեւ զինքը պիտի չտեսնեն: Պօղոս և իրեն ընկերացողները բնանատար նաւ մը նասան և կիպրոսն անցնելով Տիւքոսի վրայէն Արիա Հասան և ազա Պաղեստինեան Կեսարիա և Հիւրը Եղան Փիլիպապոսի, մին եօթ սարկաւոցներէն որ այս չըջանի աւետարանիշը եղած էր տարիներով և Կեսարիա կը բնակէր իր չորս աղջիկներուն հետ, որոնք մարդարէական չնորհներով օժառաւած էին: Անոնց

տարբեցն էր Զիփորան։ Պօղոս չէր տեսած զայն այն օրէն ի վեր, Երբ ինքը իրբեւ քահանայալպետի պատգամաւոր կը հայածէր քրդիստնեաները և զինեալ պահակներով եկած էր որոնելու Փիլիպպոսը և Հանդիսած էր իրեն իրենց տանը մէջ։

Իրիկունը Պօղոս և իր ընկերները ճաշի նստան Փիլիպպոսի և Կեսարիոյ Երէցներուն հետ։ Առաքեալր խօսեցաւ իր ճամբրորդութիւններու և քրիստոնեայ Համայնքներու մասին, Հաստատուած Հեթանոս երկիրներու մէջ։ Յանկարձ Զիփորան ցցուեցաւ զրան մէջ, շողարձակ նայուածքով. իր ուսերուն կը ծփար մոխրադոյն մաղերու ուսկանը։ Զեռքին՝ ունէր փոքրիկ չիշ մը, անխօս մօտեցաւ Պօղոսին և անոր ձեռքերուն մրայ թափեց չիշին անուշահոս պարունակութիւնը։ «Ահաւասիկ», բաւ աղջիկո, «կ'օծ եմ քու ձեռքերդ այն շղթաներուն Համար որոնք քեզի կ'սպասեն Երուսաղէմի մէջ»։ Դոյ կար անոր ձայնին մէջ, կարեկցող սարսուոր որ չի բացառուիր։ Պատգամին արտակարդ պայծառութիւնը և տեւզութեան կարճ չափը իրարու առելցան, թանձրացնելու Համար տարակայ բայց ստոյդ խօսիքը։

ՑԼույ, կիսատ էր շնչար Առաքեալին։

Աղջիկը մնաց լուս։

Պօղոս աժգունեցաւ, միրաւոր ժպիտ մը դողաց ու անցաւ իր շրմներէն։ Ան Երկար նայեցաւ Զիփորային, Հաւատացողի իր ցրտութեանը մէջ միրաւոր ու մտախու։

Նոյն պահուն գուոր յանկարձ բացաւեցաւ և վայրի կերպարանքով ու կատաղի աշքերով մէկի ներս մտաւ. Ազարոս մարդարէ եր կուտին զիներու. իր Երեւումը իր նկատուէր իրրեւ նշան դժբախտութեան։ Ան մօտեցաւ Պօղոսին, անխօս առաւ անոր զօտին և անոյ կապեց իր ոտքերն ու ձեռքերու, առա յարեղ. «Այսպէս սփառի կապուին ձեռքերն ու ոտքերը այս զօտիի տիրոջ Երուսաղէմի մէջ և սփոտի մտանուի ան Հեթանոսներուն»։

Բոյրու ներկաները լեցուեցան սարսափու և սկսան աղաչել Պօղոսին որ Երուսաղէմ

շերթայ։

— Միթէ Մեսիան», բաւ Առաքեալլ, «կեզե՞ւ է ցըրենի, զոր հովը կը քչէ քմահանորէն, կամ կոտրած ճիւզ մը քշուած ամայութեան ծոցը, Անիկա պառուզն է Խորայէլի ծառին, արմատացած Սիոնի հողին մէջ։ Ան լրումն է Աստուծոյ խոսառմին, մարգարէներէն նախաձայնուած և մեր հայրերուն աւանդուած, Որդի Դաւթի որ եկած է զատելու բոլոր ազգերը։

— Սակայն չե՞ս տեսներ շղթաները որոնք քեզի կ'սպասեն Երուսաղէմի մէջ», բախ քեզի կ'սպասեն Երուսաղէմի մէջ», բախ բոլոր միարերան, չե՞ս զզար թէ մահուան կ'երթաւ», և բոլորը սկսան արտասուել։

— Ինչո՞ւ կուլաք ձեր զերին անզիտակից Երեխաներու նման և կը ցաւցնէք սիրտս, ևս պատրաստ ևմ ընդունելու ոչ միայն շղթաներ այլ նաև մահ, իմ Տիրոջս Յիսուս Մեսիայի համար։ Մարդիկ այն ատեն միայն կը դանեն կեանքը Երբ կը կորսնցնեն զայն։ Մահն ու կեանքը իրարու ներհակ իրութիւններ չեն, մէկուն յաղթանակը միւսով պայմանաւոր է։ Առաքեալին վատահութիւնը իր մերջնական յաղթանակին համար չէր նմաներ հայող ճիւզին հոսող առուտեկին, որ կրնայ չողիանալ արեւէն, այլ գետի մը որ ունի անսուստ ակեր և զիտէ շատնալ իր թաւալումին մէջ։ Ան զիտէր քաջութեամբ զիմակալել ամէն պատահար՝ զոր թեամբ զիմակալել ամէն պատահար զոր կեանքն ու պարագաները կրնային բերել իրեն։

Բոյրու ներկաները սեւեարիր իրեն կը նայէին կորանքով բայց բերկրութեամբ, կ'զգային թէ այս տագնապին առջեւ իրենց մերարեմունքը մատնութիւնն էր իրենց բոդուամբներուն, որոնցմով կը սնանէր իրենց հոսին։ «Որհնեալ րիյա Աստուծոյ կամքը» բուն, դիտնայու թէ կարելի չէր աւրել ճակատարին բոյրակը։

Յաջորդ օրը բոլորը միասին Երուսաղէմ մէկնեցան։

(Դար. 19)

6.